

տան . մետաբար անով քաշեն , և առաջինն աւելի շահ ընելով վեհափառ ինքնակալին կենացը համար աղօթող ըլլան , որ աննախանձաբար իւր հպատակաց ամենուն ալ երջանիկ կենաց վարելը կրկամի :

— Օ ինուորակն ծառայութեան ժամանակը լեցրնող զինուորներուն իրենց երկիրը դառնալու հրաման տրուելու ժամանակը հասած ըլլալով , այս առթիւ անցած շաբաթ օրը (սեպտեմբեր 9) Հայ տար փաշա , կիրակի օրը (սեպտ . 10) Սերապէրին դուռը , և երկուշաբթի (սեպտ . 11) Թօփիսանէն զինուորական կրթութիւն և սովորական կերպով հրաման տրուելու հանդէսը եղաւ : Սեփազօր տեւրութեան բոլոր նախարարները և զինուորական կարգի մեծ հրամանատարները վեհափառ ինքնակալին հետ այս հանդէսիս գտնուեցան : Եւ այս պատճառաւ յիշեալ երեք օրը բարձրագոյն դուռն ալ պարսպ էր . որովհետեւ ամէն գործակալ և պաշտօնատար հանդէսներուն գացած էին :

— Սեփազօր տեւրութեան կողմէն դեսպանական գործով Վաղարշապի կայսեր Վ իէննա մայրաքաղաքը գտնուող Պ . Սուրբաբուր վարչութեամբ , անոր տեղը բարձրագոյն աստիճանով դեսպան անուանեցաւ մեծազոր տեւրութեան գերագոյն խորհրդարանին անդամ մեծապատիւ Վրիժ Էֆենտին :

— Սեփազօր տեւրութեան կողմէն Բրուսիա դեսպան երթալու անուանեցաւ իշխանազուն մեծարգոյ Վարաճա պէյը :

— Վեհափառ ինքնակալին արքային պաշտօնէն մեծարգոյ Պէհա պէյը Վելիպօլուի կառավարութեան տեղակալ (քայմաբաճ) անուանեցաւ :

— Վեհափառ ինքնակալին արքային պաշտօնէն մեծարգոյ Վաղուպ պէյը Բահիսի տեսուչ անուանեցաւ :

— Վեհափառ ինքնակալը բարձրագոյն փոխարքային խորհրդակից մեծապատիւ Պուատ Էֆենտին ըրած հաւատարիմ ծառայութենէն գոհ ըլլալով անոր անձինը յատուկ մէկ փառաւոր պատուոյ նշան մը շնորհեց : Յիշեալ մեծապատիւ պաշտօնատարը այս պատճառաւ վեհափառ ինքնակալին ներկայացուցաւ . և յիշեալ պատուոյ նշանը անոր ներկայութեանը ընկալաւ :

— Իրաւաբանութեան դասատուներուն (միւտէրիսներուն) կարգէն յարգամեծար Վահան Ղէվ տէթ և Սուսուբէր Վրի Էֆենտինները իրենց արժանաւորութեանը համար վեհափառ ինքնակալին բարձրահրաման հրովարտակով հասարակաց կրթութեան ժողովոյն (մէճլիսի մարիֆի իւմլիւմիին) անդամ անուանեցան :

— Հարեարի գաւառին լեռներէն ժամանակէ մը ՚ի վեր կապարի հանք գտնուած ըլլալով երած կապարը (խուռչիւր) առատ և շատ պատուական դատած են ճանչցողները : Ստեբոս նոյն լեռներուն մէջ զտեկի (զընընի) հանք ալ գտնուեցաւ . և երած զտեկը երկու տեսակ է : Սէկուն հասարակորէն վարչաւ շրջանէ կ'ընեն . որուն մէկ կշիւրը (խանթար) հիմակուան սովորական գնով եօթն հարիւր յիսուս դուռնէ կ'ընէ . և միւս տեսակին հիւր երկու հարիւր դուռնէ կ'ընէ : Վրիկոյ իմացուելով ամէն կողմէն վաճառականներ հոն կ'երթան . և քանի մը ամսուան մէջ երկու հարիւր յիսուս կշիւրէն աւելի զտեկի հանքէն հանած և ծախած են : Վս հանքերուն հիմակուան երած արգիւնքներէն նայելով հասկըցուած է որ , թէ որ աղէկ նայուի նէ աւելի առատ կ'ըլլէ . գուցէ հիմակուան երածին ալ կրկինը ըլլայ : Սուտի այս գործը մեծազոր տեւրութեան խորհրդարանը քննուելով վեհափառ ինքնակալին իմաց տրուեցաւ . և բարձրահրաման հրովարտակով մը ինքնակալը հրաման ըրաւ որ այն հանքերուն աւելի հոգ տարուի . և կապարի հանքէն երած միայն ոսկին և արծաթը մեծազոր տեւրութեան դրամանոցը (զարպխանէն) խրկուի ստակ կարելու համար :

— Բարձրագոյն Իսմայիլ փաշային հետ ճարտարագետութեան գործով Վրիկոյ կողմերը ճանապարհորդող արժանայարգ անձը Վրապուռնէն մեղի հետեւեալ նամակը կը գրէ օգոստոսի 29 ին :

« Վերջապէս այս մեծ քաղաքը հասանք . բայց ըստ ընտանիստիս պէս չի գտանք : Փողոցները շատ նեղ . և տուններին փողոցներուն վրայ ամենեւին ըստ մուտ (բէնձիբէ) չունին . դուրսէն պատն զատ բան մը չերեւար : Իստուութներին գէշ շինուած փեղկերին անշնորհ քիւրով (պէթ սաչախներով) դուրս երած գէշ շէնքեր են . բայց փողոցներուն ամէնն ալ քարայտակ եղած ըլլալուն անձրեւ գայնէ սիրով չըլլար . և այս քաղաքը անձրեւ շատ քաշուան , գոյացած աղտոտութիւններն ալ կըքէ կը տանի : Հին եկեղեցիներէ դարձած շատ մղկիթներ կան . ասոնց մէջէն ալ Վս Սօֆիա ըսված մղկիթ

թէն աղէկը չի կայ : Բարդաբին մէջը մէկ հրապարակ (մէյտան) մը կայ մեծկակ , բայց շիտուած չէ . անուրը կ'աւելնայ Բոյաքի կ'ըսուի :

« Հիմա մենք սիրեսցինք այս կ'աւելնայ Բոյաքիին հին ճամբուն վրայէն երկու կողմերէն կրտրուելով 13 կանգուն լայնութեամբ ճամբոյ բանալ . որ առաջ 6 կամ 7 կանգուն էր . մինչեւ պող ինքի ըսված գահաւանդին (եօխուշին) տակը : Հին ճամբան այն բարձր գահաւանդին վրայէն ելլելուն շատ նեղութիւն կը քաշեն եղեր . մենք հիմա այն գահաւանդին տակէն դէպ ՚ի աջ կողմը դէպ ՚ի աւելուող քիչ կոր գծով մը 900 կանգունի չափ երկայնութիւնով քրչիկ քրչիկ բարձրանալով կրկին հին ճամբուն վրան պիտ'որ ելլենք . որ այն ափաւ փայքը (ախբ եօխուշը) ձիերը դժուար կ'ըլլին . հիմա սոյնին անգամ հանգիստ պիտի ելլին ու իջնան : Վս ճամբուն լայնութիւնը 14 կանգուն պիտի ըլլայ վրան լոճ ըլլալով . և մէկ կողմը առ ՚ի վեր (եօխուշ) ըլլալուն պատճառաւ ջուրերը տակէն անցնելու ստորերկրեայ խոշոր ջրանցքներ (լուղմներ) , և 30 կանգուն երկայնութեամբ մէկ կամ մուրջ (քեօբրիւ) մը պիտի շինուի :

« Վս ճանապարհը շինելու համար Ստամբուլէն եկած բանուորները երեք հարիւրէն աւելին են . բայց այս կողմերէն ժողովուածները հայ , հուսիս և սաճիկ , 1300 հոգիի չափ եղան . մէկ կողմէն ալ գալու վրայ են : Վս բանուորները բաւանձ ժամանակին առանց նուագարանի չեն բանիր կոր . Բեմիթ , Բուրճ , Գալուշ , Գուսա . մինչեւ իրիկուն այս անպիտան նուագարաններուն ձայնը ակննդէս պակաս չէ : Լէհցի և Վաճառ Բուհիպիւնը եկան 3 հոգի . հիմա բարձրագոյն փաշայն գործը երկուքի պիտի բաժնէ . 3 Բուհիպիւն մէկ տեղ մը և 3 ալ մէկ ուրիշ տեղ մը . իրարմէ երկու ժամ հեռու դէպ ՚ի Իրզուրում : Վս ճամբան մինչեւ Վրապուռնի ծովկողը (խաբէլէն) պիտի իջնայ վերի ըսուած կ'աւելնայ Բոյաքիին . բայց երկու ճամբայով իջնալուն որիկէ իջնալը տակաւին ջուրուեցաւ : Վս այժմ բարձրագոյն փաշայն ալ մենք ալ Վրապուռնի եմք » :

— Վաղարշապի կայսեր երկու եղբայր Պերտիւնանտ և Վառօյս իշխանները ամսոյս 7 ին հինգշաբթի օրը Վաղարշական տեւրութեան վաճառ շաքէնաւով Իրզուր ելան : Բարձրագոյն Իսմայիլ փաշայն ասոնց աստիճանին վայելուչ ընդունելութի ըրաւ : Հասած օրերին քաղաքը պլաւտեցան և տեսնելու արժանի տեղերը տեսան . յաջորդ օրն ալ բարձրագոյն Իսմայիլ փաշայն հետերին տեսնուելու համար նաւը դնաց . և շատ պատիւ և յարգութիւն տեսաւ : Վրապուռնի իշխանոցս հետ էփ աղէկ երեւելի մարդիկ կան :

— Վրիկոյական ծովու եօթն կողմերուն ինկի լիղի տեւրութեան կողմանէ ընդհանուր հրամանատար Սր . Իրէտ , իրեն հրամանին տակը գրուած շոգէնաւներուն մէկը մանելով յիշեալ կղզիները պտրտելէն ետքը ընդ զօսանայ և հետաքրքրութեան համար Վրիկոյ անուանի և գեղեցիկ կղզին ալ ելաւ , որ հոն տեղերէն շատ հեռու չէ . և 36 ժամ կենալէն ետքը իւր տեղը դարձաւ :

— Սուսայ տեւրութեան պատերազմական նաւերէն Նարք անուն յորն նաւը անցած հինգշաբթի օր Իրզուրէն ճամբոյ ելլելով երեքշաբթի օրը հոս հասաւ . և մայրաքաղաքիս առաջը երկաթ նետեց .

— Հէվլիլ ամսոյ 17 ին (օգոստոսի 17) Իրքէն տերիէն գրուած նամակները կը ծանուցանեն որ այն կողմերը Գեղարքա իշխանութեան ուժը կտորած է . Սըրբի մէջ օր առուր վրայ այս հիւանդութեան բանուորներուն համարները 35 հոգիի . և Իրքէն տերիէի մէջ 18 հոգիի հազու կը հասնի : Սակայն կարմիր ծովու Սիւլիշ ըսուած ծովկղերեայ քաղաքը , որուն մէջ թէ բնիկ տեղացի և թէ օտարական 3000 հոգի հազու կ'ըլլեն , օրը 90 կամ 100 հոգի մը կը բռնուին :

Վս կողմերը դիտեր են որ այս ախտը աղքատներուն մէջ շատ կտորած կ'ընէ , հարուստներուն այնքան չի դուրսը եղեր : Պատճառն որ հարուստները կերածնուն խմածնուն . և բնակարաններուն մաքրութեանը զգուշութիւն ընելու աւելի դիւրութիւն ունին . թէ որ աղքատներն ալ բնակարանին մաքուր պահեն . մէջի օքը չի ճիւղընեն , յաճախ փոխեն ըստամուտները բանալով , և կերակուրէ , մանաւանդ խամ պտուղ ուտելէ զգուշանան նէ , անոք ալ աղատ կը մնան : Եւ այս բաներս աւելի ծախք մը չուղեր . ուստի անանկ բան մը չէ որ հարուստները կարող են ընելու և աղքատները կարող չեն . այլ ասանկ ընեն ինչիս աղքատներուն կողմէն աւելի անհոգութեան արգիւնք կը սեպուի , քան թէ չքաւորութեան :

— Ինչպէս ամսոյ 17 ին (օգոստոսի 17) , Իրքէն գաւառը ահագին գետնաշարժ մը ըլլալով , նոյն գաւառին Սենա քաղաքին մէջ 300 ի չափ տուն կործաներ , և շատ մարդիկ ալ աներուն տակը մը նալով մեռեր են :

Շրջակայքերէն ելած պատուական խնդիրն համար անուանի եղած Սրա քաղաքի ալ մէկ մեծ կըրակ մը եղեր է . և շատ տուն և համարանոցներ այրեր են : Թէպէտ նամակը կրակին մասնաւոր պատճառ մը չի ցուցուներ , սակայն կարելի է որ այս ալ շարժէն եղած ըլլայ :

ՄԵՏԵՐԻՆ ԻՈՒՐԵՐ

ԳԱՅՂԱԽ : Հասարակագետութեան նախագահը Իւրի Վաթուխն , օգոստոսի 28 ին իրիկուն գէժ իր ճանապարհորդութենէն ետ դառնալով Փարիզ հասաւ : Վաղարշին մէջ անցնելու ճամբուն երկու կողմը խուռն բազմութիւն լեցուած ինչո՞ք Վաթուխն կը պօռային : Հանկուանիէ զօրապետը խուհուհու նախատեսութեամբ տեղ տեղ զօրք կայնեցուցեր էր որ կարծի կամ ընկերական հասարակագետականներուն կողմէն շիտ մը չի ծագի : Երբ որ նախագահը Բոյաքա փողոցը հասաւ , մէկ երկու տասարդ մը բազմութիւնը ձեղքելով նախագահին առաջն ելաւ , ինչո՞ք կարծիքը պօռալու սկսաւ : Հոն գտնուողներուն մէկը « Ինչո՞ք կարծիք ըսելով թիւն բերնին անանկ մը զարկաւ որ թիւն արիւն ցոխիկեց : Ինչո՞ք կարծիք իրեն արիւնով կարմրած թիւն բռնելով և այն բազմութեանը մէջէն սուղտիկով աներեւոյթ եղաւ :

— Իրանսոյի հիւսիսային կողման երկիրները խիստ շատ անձրեւ գալով , անձրեւին անմիջապէս պատճառաւ արիւններէն շատ վնաս կրեցին . ուղի խորը (սէլերը) և տուններ և գետերը յորքելով գիւղերը և քաղաքներ կոխեցին . արտեր կոխեցին և ոչընչացուցին : Վս տարուան համար մնալուն վնասներուն այն երկիրներուն համար ամէնէն մեծը այն եղաւ որ , այն տեղերուն բնակչաքը հոյսի տեղ գործածած գետնանիւնները աւրուեցան . տերեւները սեւեցան . փայտեցան կամ չարցան : Բայց Իւրանտա ալ այս տարի գետնանիւններուն տերեւները ասանկ զարնուած էին . և Իւրանտայիք առջի բերան անցած տարիներուն սովէն քաշած աղէտները մտքերին բերելով շատ վախեցած էին . ետքը երբ որ ասանկ աւրուած կարծած գետնանիւններէն քանի մը հատ հանեցին , ասան որ գէշութիւնը միայն տերեւին վրայ է . արմատին ամենեւին վնաս չունի : Վրիկոյ Իրանտայի գետնանիւններուն համար ալ յայտ կուտայ . և կը ծանուցանէ որ ամէն ժամանակ գետնանիւն ձորին տերեւներուն զարնուելը արմատներուն գէշ նալուն սոսոյք և ապահով նշան բռնողը կը խաբվի :

— Ղապարիկ գործածելու վարպետութեանը աղէկ հմուտ չեղող և պէտք եղած բնական գիւտութիւնը չի գիտող խելմը երիտասարդներ Փաւրիգու մէջ տեսնելով որ օգտապարիկով օքը կըլուզելը միանգամայն համբաւ և ստակ կը վստային , իրենք ալ անիտհեմութեամբ այս վստայներուն ձեռք զարնել ուզեցին : Վս կողմէն վնաս մը պատահած չի ըսուեցաւ ալ նէ , որովհետեւ անհմուտ մարդիկ միշտ իրենց բռնած բանին մէջ վնասու պատահելքին ամենայանի բան է : Կառավարութիւնը ասանկ անիտհեմները սրբան որ կրնայ նէ վստայէն հեռի պահելը իրեն պարտականութիւն սեպեց . ուստի ասանկ բաներու վարժ և հմուտ քանի մը հոգիէ բաղիւցնող ընկերութիւն մը սահմանեց . որ մէկը օգտապարիկով օքը ելլելու ըլլայ նէ այս ընկերութեան ծանուցանէ . ասոնց մէջէն մարդ երթայ և քննէ թէ օգտապարիկը և թէ անոր կտորը գործիքները մէկ պակասութիւն մը ունին մի . և աղէկ մը հասկընալէն և ապահով և վստայ ըլլալէն ետքը այն օգտապարիկը գործածելու հրուան ասն :

— Պ . Պուլլէ , Իրանտայի համալսարանին անգլիաներուն մէկը , որ գիտութեանը համար լեթիմ փօնէօս ըսուած կարգին ալ հրամանատարութեան պատիւ առած է , ընդհանուր բառարան պարսկերէն և աղբարգար-իւն անունով գիրք մը հանած էր . որ ուսումնասիրաց պիտանի բան մը ըլլալով առաջին սպագրութիւնը 1842 ին , և 1850 ին ալ եօթներորդ տպագրութիւնը ելաւ : Հեղինակը իր գիրքը եկեղեցականաց քննութեան տակ ձգեր . և անոնց խորհրդով քանի մը գայթակղութեան պատճառաւ զընտուածքները փոխեր էր : Բայց հետաքրքիր իմաստունին մէկը առանց սրբագրութեան մնացած քանի մը խօսքեր գտնելով որոնք գայ-

Թաղապետական պատճառ սեպեր էր, ասոնք ծա- նուցանելու և դպրատուններուն քննիչները և հո- գաբարձուները դեռ չապրանելու համար երկու յո- դուստ բան լի-նի-նի օրագրոյն մէջը հրատարակե- լով, Պ. Պալեյէտ պատասխանեց որ գրածներս փա- րիզու արքեպիսկոպոսին քննութեան տակը ձգեցի. քննութեցաւ և սպուռեցաւ. ուստի լի-նի-նի օրա- գիրը որ կրօնական օրագիր մը ըլլալով արքեպիսկո- պոսի մը հաւանութիւն տուած բանին դէմ չէր կրնար խօսել. լի-նի-նի ասոր պատասխան հրատա- րակեց. գիրքը մեծ ըլլալով կարելի է որ քննիչին մտադրութեանն փախած բան մը ըլլայ. անոնք ալ ուրիշները կրնան հրատարակել ըսելով: Վեր- քը մտանաւորապէս քննող Տրոպուզիւր բաժնա- նայն գրեց քննութեան գիրքը պաշտպանելու. լի-նի-նի օրագիրը անոր ալ դէմ գրեց. և ա- մէն մէկ գրածին գիրքին մէջէն նոր նոր կտորվանք կը ցուցուներ իբրեւ գայթակղեցուցիչ. և կը պն- ղէր որ աղոյ ձեռքը և դպրատուններուն մէջը պտրտելու գիրք չէ: Օրագրին գրածը Փարիզու արքեպիսկոպոսին պատուոյն կը գպչէր. որպէս թէ ասանկ փաստարար բաներ պարունակող գիրք մը ա- զէկ մը չի քննելով վաւերացուցեր է. ուստի արք- եպիսկոպոսը այս երեսնէն ըլլալու գայթակղութե- առաջը առնելու համար իւր վիճակին եկեղեցիներ- քը կարգացուցելու կնիգակ մը հրատարակեց. ո- ընուն մէջ կը պատուիրէ որ աշխարհական մարդիկ որ կրօնական բաներու յատկապէս պարսպած ջը- ըրալով սղէկ համութիւն չունին՝ ասանկ նիւթոյ վրայ բան մը գրելու ըլլան նէ եկեղեցականաց քնն- նութեանը յանձնեն և անանկ հրատարակեն: Այս գարարութիւն մըն ալ լի-նի-նի օրագրոյն դէմ գր- րեց. որ թէպէտ եկեղեցւոյ մէջ կարգացուցելու սահմանած չէր, բայց Փարիզու ամէն օրագիրներ տպելով չիմացող չի մնայ: Ասոր մէջ կ'ըսէ, կարե- լի է որ այն ընդարձակ գրքին մէջ աչքէ փախած կտակածելի խօսքեր ըլլայ. բայց օրագրին մէջ յոգ- ուածներուն հեղինակներուն պէտք էր չէ թէ ա- նոնք օրագրի միջոցաւ հրատարակել, այլ առան- ձին իրեն ըսել, և ծանր խօսքերով նոյն հեղինակը յանդիմանելէն ետքը կը պատուիրէ որ ասկէջ ետ- քը կրօնական բաներու վրայ պէտք եղած տեղէն հաւանութիւն չառած չի խօսի. մտիկ չըրած ա- տենը ծանր հոգեւոր պատիժ սպառնալով: Օրա- գիրը արքեպիսկոպոսին հնազանդեցաւ. բայց իր գրածներուն մէջը ասանկ յանդիմանութեան ար- ժանի յանցանք մը չի տեսնելով՝ Հոսմ քողարեց:

ԱՅՂՂԻԱ: Աւրիշ երկիրներու հետ բաղդատե- լով Նիկիթեոս աւելի սղութիւն է. ուստի ծու- ըրութեամբ վարուիլ այն տեղի բնակիչներուն բա- նին չի գտար. և այն երկրին արուեստաւորները գի- շերը ցերեկուան խառնելով բաներու և աշխատե- լու պարտաւորուած են որ վատտակին ծախքեր- ընուն համեմատի: Իրենց գործոյն ձի և ուրիշ ա- նասուններ գործածողները ասոնք չափէն աւելի աշխատեցնելով և բնաւ հանգիստ առնելու թող չի տալով մեծ ներդրութիւն կուտան. և ասիկայ մի- նակ բաւական սպրանք ձարելու մարդ չէ, շատ անգամ ագահութեան և արմատիւնութեան պար- սաւելի կիրքերն ալ մէջ խառնուելով գործը աւե- լի ասելի կ'ընեն: Այս բանին համար քանի մը գը- թասիրտ և խղճմանքաւոր մարդիկ մասնաւոր ըն- կերութիւն մը յորինեցին իրենց մէջ, և ըստակ ժողովեցին և շարժակների կամ ամսականի ստու- բագրութիւններ հաւաքեցին. և այս ստակներովը յատուկ մարդիկ բանեցին որ, թէ որ մէկը տես- նեն որ անասունին հետ անխնայաբար և անգթու- թեամբ կը վարուի, անասունին պաշտպան կենա- լով անոր կողմէն տիրաջը դէմ դատախազ ըլլան, և տեղը դատաստանի կանչեն: Արաւմարութեան ժողովըրը այս ընկերութիւնը և բունած նպատակը իմանալով շատ հաւանեցաւ, և սրտաշաճ դատեց իր կողմէն ալ ասոնց գործակից ըլլալու, պատուէր խրկելով դատաւորներուն որ ասոնց բանած դատը մտիկ ընեն. և մէկը ասոնց դատախազութիւնը ը- րած յանցանքովը ստոյգ յանցաւոր գտնեն նէ՝ անոր արժանաւոր պատիժը տան: Ինչ ժամանակի մէջ այս ընկերութեանն օգուտը տեսնուեցաւ. որ հի- մա անասունի տէր եղողները ասոնցմէ կը վտանան. անասուններուն առաջիկու չափ ներդրութիւն չեն տար:

Պ. Արին Օրաշու ճանապարհորդը՝ Ֆոանսըզ Պ. Իօաղվէնին պէս օգապարիկով վեր ելլելու ա- տենը ձի մըն ալ օգապարիկին կապեր հետը վեր հաներ էր: Օրաշին ճանապարհորդութիւնը ձիով յաջողութեամբ կատարելէն ետքը վար ինջաւ:

Յաջորդ օրը այս ընկերութեան փաստաբանները այս մարդը դատաստանի կանչեցին և ըսին. հա- տարակց հետաքրքրութիւնը յագեցրնելու և բու- վրագ արտառոց մէկ ճարտարութիւն մը ցուցու- նելու համար այն խեղճ ձիուն անանկ տագնապ և ներդրութիւն տալով հետոք մինչեւ ամերբուն մէջ հանեցիր նէ՝ այս գործէն ինչ օգուտ կը հետեւի կարծեցիր: Այս խօսքերով ծանր յանդիմանութիւն ընելէն ետքը դատաւորներէն կը խնդրէին որ ասոր պատիժ մըն ալ տրուի: Պ. Արին պատասխանեց. ձին օգապարիկին հետ անանկ աղէկ և անանկ վար- պետութեամբ մը կապուած էր որ՝ ձիուն բնա- ներդրութիւն մը չէր պատճառեր. և այս ըսածը ըս- տուեցէն ետքը ըսաւ թէ՝ ասկէջ առաջ ալ այս բանին վրայօք հրատարակուած յատուկ արգելք մը չի կենսալու համար այս եղանակով ճարտարութի- ցուցանելովն օրինաց դէմ յանցանք մը գործած չեմ ըլլար: Այս խորհրդածութիւնները դատա- ւորներուն ընդունելի եղան. ուստի այն օրը Պ. Ար- ւինին միայն դատաստանական յանդիմանութիւն մը տալը բաւական սեպելով, ինչպէս որ ըսին, խօստիւ պատուիրեցին որ ասկէջ ետքը մէկ մըն ալ ասանկ բան մը ընելու ըլլայ նէ՝ պատիժ ալ պիտի կրէ:

— Ինկիլիզի թագուհին և Պէլճիքայի թագա- ւորը որքան որ իրարու մօտիկ սգախան են նէ, շատ ժամանակէ ՚ի վեր իրար տեսած և իրարու հետ տեսնուած չունէին: Աւստի անցածները ին- կիլիզի թագուհին, և իւր ամուսին արքայապա- տիւ Ալբերտ իշխանը՝ յատուկ շոգեհաւով Պէլճի- քայի ծովեզերեայ Օպէնտա քաղաքը գացին: Թա- գաւորն ալ թագուհւոյն հետ հոն եկած ըլլալով, քան և չորս ժամու չափ ասեն իրարու տեսու- թիւն վայելելէն ետքը ինկիլիզի թագուհին և ար- քայապատիւ Ալբերտ իշխանը նոյն շոգեհաւով Նիկիթեոս դարձան:

— Վալթայէն եկած նոր լուրերուն նայելով, այս մօտերս հոն եղած Գեթա հրեանդութիւնը նը- ւազելու վրայ է:

— Ժամանակէ մը ՚ի վեր եւրոպայիք անանկ մէկ բան մը կը փնտրուէին, որ եփ ելած առենը ջրէն աւելի գոլորշիք տայ: Սոս ժամանակներս ինկիլիզ բնալոյժ մը փորձ ընելով գտաւ որ՝ Գեթա ըս- ուած հեղուկը, որ վերաբուժիչ ձեռքը ինկած արտաւորները անդայ ընելու համար գործ կ'ա- ծեն, եփ ելելով նոյնաչափ ջուրին տուածէն քանի մը անգամ աւելի գոլորշի կուտայ. և ասի- կայ շոգեհաւ բանեցնող վաճառականներուն իմա- ցուց: Անոնք ալ յատկապէս մէկ շոգեհաւ շինել կուտան. որուն վրայ ասոր փորձը պիտի ընեն. մէկ կողմի անիւը հասարակ ջրոյ գոլորշիով, և միւս ա- նիւը Գեթա-ճոգե գոլորշիով դարձնելով: Թե՛ որ այս փորձս յաջողի նէ՝ շոգեհաւերուն արտաւորի կ'եղան: Բայց ծախքն ալ եղանակուն թէ թըզ- թատարուութեան (բօսպոյի) գիրը և թէ մարդոց կամ ընչից նաւուչէքը շատ կը սղեն. սրովհետեւ Գեթա-ճոգե ջուրի պէս ծովէն չի բաշտուիր. ստակով ծախու առնելու բան է: Անոր համար կ'երեւի որ այս գիւտը շատ օգտակար բան մը պիտի չըլլայ. և շատ չի պիտի տարածուի:

— Ինկիլիզեոսայի մէջ վառօք շինելու տէրու- թիւնը իրեն գրաւած չըլլալով վաճառականներէն ով որ ուզէ նէ և ուզածին չափ վառօքի գործա- րան կրնայ շինել և բանեցնել: Այս հանած վա- ռօքները պահելու համարանոցին անանկ տեղեր շինուած կ'ըլլայ երբեմն, որ թէ որ յանկարճ կրակ առնելու ըլլայ նէ ամբողջ քաղաքներ կը կործանէ և մեծ փնտանք կ'ընէ:

Ի իվրբուլ քաղաքին քովերը ասանկ մէկ վառօ- քի գործարան մը կար իրեն համբարանոցովը. և համբարանոցին մէջն ալ 15,000 տակաւ վառօք կար. որ թէ որ վերը ըսածն ընուտ պէս աղէտալի գիւտած մը պատահէր նէ՝ բոլոր Ի իվրբուլ քա- ղաքը հիմնադրուած կ'ընէր: Վաղաքին բնակիչները, գուցէ Տանիմաքայի Աւնտպուրի քաղաքին ա- ղէտքէն աչքերին վախնալով՝ տէրութեան մէկ ա- ղերսագիր մը տուին որ այն վտանգաւոր չէնքը և գործարանը քաղաքին քովէն վերցուելու հրաման ըլլայ:

Ինկիլիզի տէրութիւնը իվրբուլիներուն միայն իրենց քաղաքին վրայ խորհածը բոլոր իրեն քաղաք- ներուն վրայ խորհելով հրաման հանեց որ ասկէջ ետքը բնակութիւն եղած տեղերը ասանկ գործա- րաններ և համբարանոցներ չի շինուին, շինուած- ներն ալ պարսուին և ուրիշ պիտոյքի գործ ած- ուին: Վառօքարան և վառօքի համբարանոց չի

նելու համար ալ տեղ յատկացոյց Նիկիթեոսայի և Խաւանայի և Սքոցիայի բոլորովը գտնուած անհամար մանր մուկը անբնակ կողմները. որ թէ որ այն տեղերը բան մը պատահելու ըլլայ նէ՝ օգ- տին մասնակից ըլլալու ակնկալութիւն չունեցող օտար մարդիկ փնտուտ ալ հաղորդակից չեն ըլլար:

ԳԵՐՄԱՆԻԱ: Վալիէրայի հասարակութիւնը Պ. Շուանդայէր անաւն երեւելի արձանագործին աւ- նանկ մեծութեամբ արձան մը ապապրեր են. ու- ընուն մեծութեանը համեմատ արձան 2000 տարի- էն ՚ի վեր շինուածը ըսուած չէ կ'ըսէ օրագիր մը. և ասով կ'երեւի թէ կ'ուզէ Սատուի նաւահան- քըստին բերանը գրուած արեգական արձանը իմա- ցընել, որ Վրիստուի թուականէն 300 տարի ա- ռաջ շինեց Խարիս անուն յոյն արձանագործը, և Վրիստուէ 222 տարի առաջ մէկ մեծ շարժէ մը կործանեցաւ. մէկ տարը նաւահանգստին մէկ կող- մի հրուանդանին, և միւս տարը մէկալ կողմինին վրայ էր. և ոտքերուն մէջ տեղէն խոշոր նաւեր ա- ռադաստերնին ինջեցնելու կարօտ չեղած կ'անց- նէին:

Հիմակուան ապսպրուած արձանը Սքոցիայի ըս- ուած բլուրին վրայ պիտի կանգնեցունեն. և թէ- պէս շատ արձաններ կան երիկ մարդու կամ կնիկ մարդու կամ այլ և այլ կենդանիներու և թռչուն- ներու կերպարանքով երեւելի անցքի մը յիշատակ ըլլալու համար տեղ տեղ Վերոպայի մէջ գրուած. բայց ասոր չափ մեծը տեսնուած չէ: Արձանը պի- տի ըլլայ երկաթէ. ոտքին մեծ մատին երկայնու- թիւնը երկու կանգուն ու կէս ըլլալը գիտցող կրնայ այս համեմատութեամբ բոլոր արձանին ալ որքան մեծ ըլլալը իմանալ: Վրիստու մէջ վրայ եօթը հոգի կրնան նստիլ. քիթերուն ծակը մէկ մէկ հո- գի կրնայ մանել ու հանգիստ նստիլ. և կրնանկը առած վերաբիւրին քղանցին (էթէկին) լայնու- թիւնը պիտի ըլլայ երկու հարիւր յիսուս կանգուն:

ՊԵՆՃԻՔԱ: Իրարու սահմանակից տէրութեանց երկիրները գտնուող վաճառականները ապրանքին իրարու երկիր անցուցած առենին՝ մէկ մը բուն իսկ իրենց երկիրը, և մէկ մըն ալ սահմանը անց- նելէն ետքը սահմանակից տէրութեան երկիրը մաք- սի տուրք տալու կը պարտաւորեն. և իւրաքան- չիւր տէրութիւն ալ ամէն կողմի սահմանագրութի- ները մաքսի կողմէն մարդիկ զննելով շատ ծախք ը- նելու կը ստիպուէր: Այս երկու անտեղութիւն- ները վերցնելու համար Վերմանական դաշնակ- ցութեան անգամ եղող տէրութիւններէն մեծ ու պղտիկ ՅՏ տէրութիւն մէկ ընկերութիւն մը հաս- տատեցին իրենց մէջ, որ ցոլիքայն կ'ըսուի. և մաք- սի միութիւն ըսել է: Այսով ամէն մէկ վաճառա- կան այն ընկերութեան անգամ եղող տէրութեանց երկիրները պարտելով միայն մէկ տեղ մը մաքս կու- տայ. և ասկէջ հաւաքուած ստակը այն տէրու- թիւնները ամէն մէկը իր երկիրն ընդարձակութիւնը և բազմամարդութեանը համեմատ իրենց մէջը կը բաժնեն:

Պէլճիքայի տէրութեան երկիրը ամէն կողմէն վաճառականներ մտնելու յարմարութիւն ունեցող երկիր մըն է. անոր համար մաքսարան հաստատու- ըլլալու համար տեղ շատ ունի. և ամէն մէկ տեղերը ըստմութիւ գործակալներ և պաշտօնատարներ դը- նելով ելլելը ծախք ընելու կը ստիպուի. և այս ծախքերը ելլելէն ետքը տէրութեան գանձը մըտ- նելու քիչ մը բան կը մնայ: Ասոր համար ասկէջ ի- նը տարի առաջ Պուանայի հետ ասանկ ընկերու- թիւն մը բանալ ուզեց ալ նէ՝ այն ատենը Փուան- սըղի տէրութեան նախարարներուն ընդունելի չե- ղաւ. անոր համար ստիպուեցաւ Վերմանական տէրութեանց ընկերութեանը մէջ մտնել. բայց Պէլճիքա Վերմանական դաշնակցութեան անգամ սեպուած չըլլալուն համար չընդունուեցաւ: Հի- մա նոր լուրերուն նայելով՝ նորէն Պուանայի հետ

Ս. Այս պատմութիւնն սեղոյս տաճիկերէն ձերթիլ կալափա ըսա- րէն առնուած է. այդքան մը շնորհիւ կարօտ է որ, Պէլճիքայի հետ առաջին անգամին մաքսի ընկերութիւն ընել առաջարկողը Փուանսըղի սոյն ժամանակի արտաքին գործոց տեսուչը Պ. Թիւնի էր, բայց Պէլճիքայի արտաքին գործոց տեսուչը Պ. Ռոսիէ շնորհուց: Հիմա Պ. Թիւնի պաշտօնի մը վրայ չէ. բայց Պ. Ռո- սիէ տակաւին սոյն ատենուան պաշտօնին վրայ է: Եւ այն ատե- նը կասկած ալ եղաւ թէ մաքսի միութիւն ըսելով այս երկու տե- րութեանց մէջ քաղաքական միութիւն ալ կրնայ ըլլալ. և ասիկայ Եւրոպայի ուրիշ տէրութեանց ծանր գաւառ մէկ բան մըն է: Ա- նոր համար որ կողմէն որ այս միութիւնը այս անգամ առաջար- կուած ալ է նէ՝ յաջողուն յոյս մը չէր երեւիր:

